

# ԽՈՐԵՆԱՑԻ, ԵՂԻՇԵ

ԵԿ

## Հ. ՆԵՐՍԵՒ ԱԿԻՆԵԱՆ

### Ա. ՄԱՍ

## ԽՈՐԵՆԱՑԻ ԵՒ Հ. ԱԿԻՆԵԱՆ

1

Հ. Ն. Ակինեան, Վիեննայի Մխիթարեան միաբան, քաջածանօթ դէմք է հայ բանասիրական աշխարհի մէջ:

Դրեթէ քառասուն երկար տարիներէ ի վեր ան տքնաջան կ'արտագրէ: Վիեննայի Մխիթարեան տպարանի վերջին գրացուցակը զինք կը ներկայացնէ որպէս հեղինակը քսան երեք մեծ ու պղտիկ աշխատութիւններու:

Ան կը գրէ չոգեպինդ արագութեամբ և առանց գագարի, և իր գրութիւնները ուսումնասիրելուդ այն տպաւորութիւնը կը ստանաս թէ այս անխոնջ Հայրը տէրն է ինքնաշարժ գրչի մը, որը համբերատար սպիտակ թուղթի անխոչընդուռ մակերեսին վրայէն այնքան սրբնթաց կ'ընթանայ, որ յաճախ — դժբախտաբար շատ անգամ — իր միտքը կարծես չի կրնար հասնիլ իր գրչին ետքէն:

առաջ, և հօրը ու որդիին միջեւ տեղ բացած է հինգ աթոռակալներու: Այս հերքիւլեան ճիկը սակայն չենք կարծեր թէ յոզնեցուցած ըլլայ այդպիսի ըմբշական մարդանքներու վարժ իր բազուկները: Այս կերպով Արևոտակէս հայրապետը իր հօրը մահէն 50 տարի վերջ միայն կաթողիկոս կ'ըլլայ, երբ արդէն 92 տարեկան ծերունի մը դարձած ըլլալու էր, և 40 տարի կաթողիկոսութիւն կ'ընէ . . . կարծենք աւելի գրելու պէտք չկայ, հաստատելու համար թէ այս Դաւազանացանկը խսպառ հակապատմական է և բանասիրական ոչ մէկ արժէք կը ներկայացնէ:

ՆՈՐԱՅԻ ՎՐԴ. ԽՈՎԱԿԱՆ

Ասիկա թերես տանելի ըլլար գրական ուրիշ մարզերու մէջ, բայց բանասիրութեան — մանաւանդ հայ բանասիրական ասպարէզի մէջ — պէտք է լինէր ճիշդ հակառակը: Շրջահայեաց զգուշաւորութեամբ իր քայլերը չափող մտքին՝ գրիչը հետեւելու էր ալ աւելի չափչփուն և կը ռատիատուած քայլով:

Թերթեցէք վերջին քանի մը տարիներու «Հանդէս Ամուրեայաները և կը տեսնէք թէ իրաքանչիւր թիւին զրեթէ երեք քառորդը առանձինն կը լեցնէ Հ. Ակինեան:

Շեշտեցինք հայ բանասիրութիւնը, և իրաւացիօրէն: Հայ ժողովուրդի պատմութեան — քաղաքական, ընկերային, եկեղեցական և մշակութային — վերաբերեալ խնդիրները խստ բարդ են: Առեղծուածային հանգոյցներ կը զիմագրաւեն քեզ, կնճիռներ, որոնք եթէ իրարու չհակասեն իսկ, միոյն կամ միւսին տրամաբանական լուծումը կը բարգացնեն և կը սափեն, որ բանասէրը առատ ուղեղի քրտինք թափէ, ճակատի և գրչի քրտինքն առաջ, որպէսզի կարենայ ըստ կարելույն ամենահաւանական, եթէ ոչ ճգրիտ, եզրակացութեան մը յանդի տրուած հարցի մը մասին:

Բազմագարեան ժամանակաշրջան մը ունինք, գէպքերով, դէմքերով և շարժումներով լի: Մեր գասական մատենագիրներու ձեւագիրները, դարերու ընթացքին բազմահաջար ընդորինակողներու ձեռքերէն անցած ըլլալով, չունին բազմացուած այն կատարելութիւնը, որը բանասէրին աշխատանքը մի քիչ թեթեցնէր: Հետեւբար, եթէ բանասէրը կ'ուզէ որ հայ բանասիրութեան իր տալիք լուման արժէք մը ներկայացնէ, արթնամիտ զգուշութիւնը խստապահանջ առաջնորդ պարտի ունենալ իրեն, և ամէն բանէ վեր, պէտք չէ առապարէ, նոյնիսկ երբ «նոր» գիւտ մը ըրած է, որը միւս բանասէրներու մատ խածնել պիտի տայ:

Հ. Ներսէս Ակինեանի, որպէս բանասէրի, ի մասնաւորի Մովսէս Խորենացիի և Եղիշէի վերաբերմամբ, մեր այս զրութիւնը, որ խստացած էրնք, 1945 ին (տես Հայրենիք Ամսագիր, 1945, Յուլիս-Օգոստոս), ուշացուցինք սպասելով իր Եղիշէի մասին գրած երկու հատորներու յաջորդ (և վերջինն) գրքին: Սակայն ցարդ սոյն հա-

տորը լոյս չէ տեսած։ Իսկ «Հանդէս Ամսօրեայ»ի 1947 Հոկտեմբեր-Դեկտեմբեր համարին մէջ Խորենացիի նոր աղքակը մըն ալ գտած ըլլալու պարագան առիթ կուտայ որ մեր խոնարհ կարծիքը յայտնենք Հ. Ակինեանի վերոյիշեալ երկու մատենագիրներու մասին կատարած մտամարզանքին և անորի յայտ բերած բանասիրական մեթոսին։

Հայ ապրող բանասէրներու մէջ Հ. Ակինեան թէրես ամենէն շատ կարգացուած անձն է։ Հարիւրաւոր հատորներու ոչիշերուն վրայ աչքի լոյս թափեր է, պրպտեր, քններ, նօթազդեր է ապշեցուցիչ առատութեամբ։ Իւր միտքը նմաներ է ընդարձակ շտեմարանի մը, որ մինչև առաստաղի անկիւնները լեցուեր է պատմագիտական տեղեկութիւններով։

Սակայն ինչ որ ճիշդ է խճողուած շտեմարանի պարագային, ճիշդ է նաև ծանրաբեռնեալ մտքին։ Ուր առարկաները դէզ գէզի վրայ կուտակուեր են, յորդած են նրբանցքներուն, շարժելու տեղ չձգելով, և ուղուած առարկայ մը փնտուելուդ շատ մը ուրիշներ առեր զրեր ես մինչեւ փնտուածդ գտնելը։ Կարգով կանոնով շարագասելու այլես ոչ ժամանակ և ոչ ալ միջոց կը մնայ։

Խնդրոյ առարկայ երկու մատենագիրներու հանդէս Հ. Ակինեանի գործադրած մեթոսը այնքան ցայտուն կերպով կը յայտնէ այս պարագան։ Եւ կարգալուդ կ'աւաղես թէ զրողը փոխանակ իր վերլուծական ջանքերը կեղրոնացնելու միմիայն առաջազդրած նիւթին, պատմական անձի մը կամ տեղւոյ մը անունը յիշելուն կը յամենայ այդ անձի կամ տեղւոյ մասին դիտցածները ըսելու։ Գլխաւոր ճանապարհի երկայնքին կ'ախորժի երկրորդական և կողմանի արահետներուն արագ պտոյտ մը տալ։ Իր գրելու սրարշաւ ընթացքին նոր նոր գիւտեր կ'ընէ, որոնք նոր չեղումներու տուն կուտան։

Այս այնքան ալ ծանրակշիռ չհամարուէր և թէրես նկատուէր որպէս հետաքըրական անհատական յատկանիշ մը, որ խսկատիպ զրոշմ մը կրնայ տալ հեղինակի զրելակերպին, առանց զգալիօրէն խաթարելու իր բանասիրական և զիտական լուրջ վերլուծումները։

Սակայն այդպէս չէ եղած գոնէ Խո-

րենացիի և Եղիշէի մասին իր աշխատասիրութեանց մէջ։ Առաւելապէս այս երկու գործերու մէջ Հ. Ակինեան կը յայտնաբերէ բանասիրական իւրայատուկ մեթոսամը, որ հեռու է զիտական ըլլալէ, որուն համար կը տատամսիմ նոյնիսկ մեթոս բառը գործածելու, քանզի մեթոսը տրամաբանական օղակաւորումով կարգ կանոն մը կ'ենթագրէ։ Ուրիշ բառ մը չգտնելուս պիտի գործածեմ մեթոս բառը։

Իր նախորդ քանի մը տասնեակ տարիներու մատենագրական աշխատութեանց արժանիքներուն վրայ մռայլ ստուեր մը կը ճգէ վերոյիշեալ մեթոսը։ և այս աւելի քան ցաւալի է։ Քանզի Հ. Ներուս Ակինեան բազմավաստակ մշակ մըն է, որուն ըսածն ու գրածը ամենայն ուշագրութեամբ կը սիրենք ի մտի առնուլ։ մանաւանդ երբ ելորենացիի և Եղիշէի նման հայ բանասիրութեան ամենալուրջ երկու կնճոստ խընդիրներու մասին կը խօսի, և կը խօսի բուլորովին նոր և շատ շատերու համար անակընկալ և արմատական բաներ։

Մեր գասական գրողներէն առաւելապէս Խորենացին և յետոյ Եղիշէն բանասէրէն և ուսանողէն կը պահանջնջն զգուշաւոր և լուրջ վերաբերում։ Պիտի քննենք զանոնք, պիտի վերաքննենք, պայմանաւսակայն մեր աշխատանքը հիմնուի զիտական հողի վրայ։

Մեթոսը, որ Հ. Ակինեան յարմար գատած է ընտրել հեռու է զիտական ըլլալէ և եթէ շարունակուի կամ հետեռորդներ ունենայ աղիտաբեր կրնայ ըլլալ հայ պատմագրութեան համար։ Աղիտաբեր բառը գործածեցի երկար մտածելէ վերջ։ Եւ քիչ յետոյ պիտի տեսնենք թէ ան ոչ միայն տեղին է այլ թերես իրեն ընկեր ունենալու էր չարաբաստիկ բառն ալ։

## 2

Իւր տարիներու մատենագրական աշխատանքները յախուռն անձնավստահութիւն մը տուած են Հ. Ակինեանին, և ասով է որ կարելի է բացատրել այն բացասական յատկանիշները որոնք կը վարեն իր վերլուծումի մեթոսը։

Այս յատկանիշներն են, անհամբեր արագութեամբ զրել, որ պատճառ կ'ըլլայ

հակասութեանց մէջ իյնալու : Երբեմն այնպիսի անհաճոյ հակասութիւն, որ ընթերցողին զարմանք կը պատճառէ, իսկ պատմագրական ուսանողի մը շփոթ և կակիծ :

Եետոյ ան կը սիրէ ենթադրութիւնը անպայման յոյժ օգտակար է բանասիրական մարզի մէջ: Բայց Հ. Ակինեանի ենթադրութիւններէն ոմանք մէկլու կը հակասեն: Ինչ որ աւելի տարօրինակ է, ենթադրութեամբ, «ամենայն հաւանականութեամբ» կամ «ինձ կը թուրի» ովլ յղացուած միտք մը, չատ չանցած արդէն իրեն համար համոզում գարձած է, եղած է իրողութիւն մը, և հիմուած նման «իրողութեան» վրայ պատմական դժուարին հարցի մը շուրջ վճիռ կը կայացուի:

Ապա Հ. Ակինեան կը սիրէ տեսութիւնը մը կամ վարկած մը իւրացնել և անկէ վերջ անտեղիտալի յամառութեամբ, երբեմն կամայական, յանախ բռնազրօսիկ փաստարկութիւններ յառաջ կը քչէ, որպէսզի կանխակալ այդ տեսութիւնը իր զետեղած պատուանդանին վրայ ամուր կանգնած տեսնէ: Նոր կօշիկ մը գտնելէ վերջ կ'ուզէ ոտքը կօշիկին յարմարցնել և եթէ հարկ տեսնէ չտատամսիր պղտիկ տաշումներ ընելու ոտքէն որպէսզի ան յարմարի կօշիկին:

Կամայական իր մարզանքները Խորենացիի պարագային դժբախտաբար, քինախնդիր, զըհեթէ անարգական շեշտով մըն ալ կը կէտիկուէ: Կարծես խեղճ Մովսէսի գէմ անձնական ատելութիւն մը ունի: Մի ոմն Յ. Տաղրաշեան գիրք մը գրած ունի, Փաւասոս Քիւղանցացի եւ իր Պատմութեան խարդախողը (Վիեննա, Մխիթարեան Տպարան, 1898): Այս անձը վրէժինդրական ատելութեամբ մը կրնայ գրել. «Առ այժմ մենք Խորենացու ցնդաբանութիւնները մէկ կողմ թողնենք» (էջ 13: Կամ, «... Ահա մի նոր ապացոյց մեր զառամենալ պատմաբանի անբարեխող ճութեան և այն ողորմելի հասկացողութեան մասին որ նա ունի պատմութեան վրայ» (17), կամ, «... նոյն կեզ ծիքն է անում Խորենացին» (20), կամ, «Այս ծերունին որչափ խարդախ, նոյնչափ միամիտ է» (47), ևայլն, ևայլն:

Բայց ի՞նչպէս կարելի է հաւատաէ որ Հ. Ակինեան կրնայ իրեն թոյլատրել Խո-

րենացիի գէմ ամենադոյզն անարգական արտայայտութիւն մը իր բանասիրական ուսումնասիրութեանց մէջ: Միթէ և՞ս Հ. Ակինեանին յիշեցնելու եմ հասոմէական հին առածքը. «Այն ինչ վայել է եղին, վայել չէ Արամազդին»:

Ի՞նչ գոհացում կարող է ստանալ զիանական բանասէր մը իր ժամանակէն հազար կամ աւելի տարիներ առաջ մէսուած հեղինակի վերաբերմամբ գործածել բանագող, Բագրատունիներու կապարճակիր կամ խնկարկու արհամարհական արտայայտութիւնը: Ա՞ւր կը հասնինք եթէ ես կամ ուրիշ մըն ալ ելենք Փաւասոսը, Փարագեցին և Եղիշէն կոչենք Մամիկոնեաններու կապարճակիրները: Եւ ես թերևս աւելի հող ունենամ այդպէս կոչելու դանոնք, երբ նկատի առնենք որ սոյն երեք պատմիչները որքան մոլեռանդ և լորձնաշուրթն փառաբանողներն են Մամիկոնեաններու:

Եետոյ բոլորովին անբացատրելի, չըսելու համար անհեթեթ բան մըն է տեսնելթէ ինչպէս Հ. Ակինեան, որ Ղաօնդ և Խորենացի միկանոյն անձն է կ'ըսէ, Ղեռնդի հանդէպ այնքան համակրանք ունի, իսկ Խորենացիի անձին գէմ արհամարհանք: Միթէ միկանոյն անձը թէ չար է և թէ բարի: Վախնամ Այս' պիտի պատասխանէ և որպէս ապացոյց յիշէ վիպասան Սթիվլնալին «Տաքրը ձեկիլ եւ Մըրըրը Հայլ» վիպակը:

Հ. Ակինեանի մեթօտին ուրիշ մէկ յատկանիչը, մանրամանը և երկարապատում քննութեան ենթարկել երկրորդական կամ երրորդական կարեռութիւն ներկայացնող գէպք մը կամ նախադասութիւն մը, և անկէ հանած արդիւնքը յարմարցնել գլխաւոր նիւթին: Այս մէկ պարագան սակայն յատուկ չէ միայն Հ. Ակինեանին:

Ատենօք շատ շատեր տարուեցան այս մանրախուզութենէն, որ համաճարակի մը համեմատութիւնները ստացաւ և ծանօթէ որպէս Hypercriticism: Մինք քանի մը տարի առաջ բանասիրական այս երեսոյթը կոչած էինք Տերեւամայլութիւն: Տերեւը բարակ մաղերէ անցնել և անոր այսպիսի մանրամանը քննութենէն ձեռք բերուած արդիւնքով ծառին բունն և արմատը կըշռադատել, առանց այդ բունն ու արմատը ենթարկելու նման քննութեան:

Մեր մէջ Hypercriticism-ի կամ Տերեւամաղութեան կարկառուն ներկայացուցիչները կը հանդիսանան դր. Խալաթեանց և իրմէ վերջ Հ. Ակինեան։

Կը մոոցուի սակայն որ գրեթէ յիսուն տարի առաջ Hypercriticism-ը որպէս նորաձևութիւն կորսնցուց իր թափը և այժմ բոլորովին մէկդի ձգուած է զիտնականներու կողմէ։

## 3

Ի սկզբան որոշած էինք Հ. Ակինեանի Խորենացիի և Եղիշէի մասին յայտնած կարծիքները կամ եղրակացութիւնները քննել և յայտնել մեր խորհրդածութիւնները որպէս պատասխան։

Սակայն երբ ուսումնասիրեցինք իր երկու գրքերը, առաջին Մատենագրական Հետազոտութիւններ, Հատոր Գ. 1930, Երկրորդ, Եղիշէ Վարդապետ եւ իւր Պատմութիւն Հայոց Պատերազմին, Հատոր Ա. 1932, Հատոր Բ. 1936, և ծանօթացանք իր մեթոդին և անոր վերոյիշեալ յատկանիշներուն, հրաժարեցանք մեր սկզբնական որոշումէն։

Հարկ չտեսանք հակաճառելու Հ. Ակինեանին քանզի իւր իսկ գրքերը առատօրէն կը հայթայթէին իր այնքան տքնածան աշխատանքով բարձրացնել ջանացած կառուցուածքը խաթարող՝ իւր փաստարկութիւնները անդամալուծող դէնքեր։ Վերը յիշածս բացասական յատկանիշներուն ամէնն ալ խանգարեր էին Հ. Ակինեանի տեսութեանց այնքան հապճելորէն իրարու ագուցուած կապերը, առկախ եւ աննեցուկ ձգելով իր նոր զիտները որպէս սոսկական ենթադրութիւններ և ոչ աւելի։

Մենք պիտի բաւականանանք իր իսկ գրքերուն մէջէն վերոյիշեալ յատկանիշները ցուցագրող մէջբերումներ ընելու, այն խորին համոզումով որ առաջինը ինքը Հ. Ակինեան, վերաքննէ իր գրածները, և ապա եթէ տակաւին միեւնոյն հիմնական տեսութիւնները ունի, մեզի տայ իր վերլուծումը և փաստարկութիւնները աւելի յստակ և իրերամարտ հակասութիւններէ մաքրուած գրութեամբ։

Ինձի համար ոիրելի աշխատանք մը չէ այս, բայց կը լծուիմ անոր որովհետեւ

այլես Հ. Ներսէս Ակինեան իր այս գրութիւններով հայ պատմագիրները և հայ բանահիւսութիւնը շփոթութեան կը մատնէ։ Վստահ եմ որ նման արդիւնք մը բազմահմուտ Հայրը մտքէն իսկ չէր անցուցած, բայց իր գրելու անխնամ ձեւը, իր ըրած գիւտերու կամ նոր ենթադրութիւններու առթած չափաղանց խանդավառութիւնը, և իր աճապարանքը զինք առաջնորդած են անել ճամբու մը, ուր ան իր ետեէն կ'ուզէ տանիլ հայ բանասիրութիւնը, ինչպէս այն կարելի է կուահել դատելով իր կշտամբական և ծաղրական արտայայտութիւններէն այն բանասէրներու հանդէպ որոնք «ի խոր քուն» են։

Վերոյիշեալ երկու գրքերը ուսումնասիրելու ակամայ կուգասու այն եղրակացութեան թէ Հ. Ակինեան որպէս բանասէր յամառ թշնամի մը ունի, և ան է Հ. Ներսէս Ակինեան։

## 4

Այժմ հետեւինք իր ցուցմունքներուն Մովսէս Խորենացիի մասին։

Դուն և ես տարիներէ ի վեր հե ի հե հետեւած էինք Խորենացիի ժամանակի շուրջ յարուցուած փոթորիկին։ Առաւել կամ նուազ չափով ջղայնացած զիտնականներ մեծ պատմագիրը Հինգերորդ դարէն դուրս հանած կը տանէին հոս հոն։ Այս տարի Վեցերորդ գար, յաջորդին՝ Եօթներորդ, միւսին՝ Ռւթերորդ, յետոյ իններորդ։ Եթէ Տասներորդ գարու մատենագիրները յիշած չըլլային Մովսէսը, հոն ալ պիտի տանէին զինք և, փառք մարդկային մտքի ճկունութեան, «փաստեր» ալ պիտի դտնէին իրենց պնդածին կոռուան հայթայթելու։

Այլես յաջորդող բանասէրներու համար ասպարէզը կը նեղնար։ Անոնք որ մարմաջը ունէին նոր բան մը ըսելու եւ Խորենացիի նոր թոււական մը տալու, բայց հաւանական չորս գարերը արգէն գրաւուած էին, և որովհետեւ անոնցմէ անդին չէին կրնար երթաւ, տիսուր հարկին տակ պիտի ըլլային սոսկ կրկնելու արգէն ըսուածները։

Խորենացիի պարագային Հ. Ներսէս Ակինեան կուգար բոլորովին անակնկալ նոր բանը ըսելու իր գրքին մէջ։

Յոզնաջան Հայրը կ'ըսէր թէ Խորենա-

ցիւ Պատմութեան հեղինակը Մովսէսը չէ, այլ Դ.Կոնդ Երէց, որ իր կարգին ծանօթէ և որպէս հեղինակը Արարական տիրապետութեան շրջանի Հայուսանի պատմութեան, 150 տարուայ պատմութիւն, 640 թուականէն մինչև 789: Որով մեզի ծանօթ այս երկու Պատմութիւններու հեղինակը մէկ անձ էր, Դ.Կոնդ:

Երկու գրքերու իւրաքանչիւրին ոճին ակնբախ տարբերութիւնը միւսէն, Խորենացիի գեղաճաշակ, կուռա և բարձրագոյն մշակոյթի մը տուեաներով թթուուած մըտքին դիմաց՝ Դ.Կոնդի համեստ գրական ձիրքը, կը խորհիս թէ անյազմելի զժուարութիւն պիտի յարուցանէ:

Ոչ Հ. Ակինեանի համար:

Կրքին Յառաջարանին մէջն իսկ կը լուծէ խնդիրը:

Ա. Զօգանեան «Անահիտ»ի մէջ մատնանշելով մեր յիշած դժուարութիւնը զըսրած էր. սբայց կայ կարենը կէտ մը որ կը դժուարացնէ (Երկու հեղինակներու) նոյնացումը. ի՞նչպէս սեղմէցնէլ Դ.Կոնդի գրական նիհար անձնաւորութեան մէջ բազմաձևէ, հոյակապ գրագէտի այն գեղասէր, հելէնապաշտ, զիւցազնապաշտ կրակոս և արուեստագէտ խառնուածքը, հզօր ու չերմ հայրենասէրի այն ճոխ ու ցցուն անհատականութիւնը որ Խորհնացի անունով ծըպտըւած խորհրդաւոր գրողինն է. Դ.Կոնդ ժամանակագիր մըն է, մինչ Հայոց Պատմութեան, Հափիսիմեանց, Վարդավառի ձառերուն հեղինակը, բազմաթիւ զործերու հմուտ թարգմանիչը, մեր հին մատնագրութեան ամենէն մեծ բանաստեղծներէն և ամենէն ծաղկեալ մտքերէն մին է»:

Հ. Ակինեան անմիջապէս կը պատասխանէ.

Ա.Ամէն հասակ ունեցած է իւր տիսեղ տարիքը, ամէն մեծութիւնն իւր մանկութիւնն ու երիտասարդութիւնը: Եթէ Դ.Կոնդ երիտասարդական հասակին կրցաւ հիւսել իւր Պատմութիւնն այնքան վայելչօրէն, կը յուսացնէ թէ զարգացած առքիքին մէջ պիտի նիւթէր աւելի հոյակապը, աւելի մեծ վայելուչը» (Յառաջարան, էջ դ.).

Աւրեմ պարզ է Հ. Ակինեանի բացատրութիւնը: Դ.Կոնդ Արարական շրջանի պատմութիւնը զրեց երիտասարդ հասա-

կին, իսկ երբ ծերացաւ, զրեց աւելի հոյակապ և մեծվայելուած ոճով:

Այս բացատրութեամբ, Հայրը կ'ընդունի Դ.Կոնդի ոճին ակնբախ տարբերութիւնը Խորհնացիի ոճէն: Երկու մատնակազիրներու ոճերուն այս զանազանութիւնը թէ և իր միտքը կը չարչարէ, բայց հնարամիտ ձև մը կը գտնէ պարտկելու զայն, թէ և երբեմն ընթերցողը մութի մէջ է ըստ մին նշանակութիւնը հասկնալու:

Յառաջարանին զատ զրգին մէջ ալ քանիցո կը խօսի այս հարցի մասսն, ուրոնցը մէկը հսուարձանադրենք, քանզի տակաւին առիթը պիտի ունենանք երկու պատմագիրներու լեզուի և ոճին մասին իր ըստներու բազմահանգոյց բացատրութիւններուն անդրագառնալու:

Եթէ զրէ Հ. Ակինեան. «Եկուն և ոճը Դ.Կոնդի քով աւելի կենցանի է և պատկերաւոր, երիտասարդական խանդն է հոն արտայայտառուղը». մինչ Մովսէս ծերութեան ալիքավ ծաղկած, աւելի խոհական ոճով, աւելի պիերարան լեզուով կը ջանայ արտայայտութիւն շնորհել իր մատաժանքներուն . . . հասակի տարրերութիւնը և իրրի պիերարան վայելելու ձգտումը յառաջ բերած է երիտասարդ Դ.Կոնդի և ծերունադարդ Մովսէսի մէջ զանազանութիւն ոճից և լեզուիու:

Մինչև հսու լաւ, բայց անմիջապէս կ'աւելցնէ հետեւալ չուարեցուցիչ և անհասկնակի բառերը. «Բայց մէկ խորուզ զանգուած է ամբողջութիւնը, մէկ է բառագանձը, մտքերը մարմնաւորելու հանդիքը» (187):

Հ. Ակինեան ի՞նչ կ'ուզէ որ հասկնանք վիրջին երկու տաղէն: Եթէ երկու գիրքն ալ մէկ խմբորով զանցուած է, եթէ երկու քին բառագանձը մէկ է, և նոյնն է մըտքերը մարմնաւորելու հանդիքանձը, զրող մը կրնա՞ր աւելի ազդու եղանակաւ ըսելթէ երկու գրքերուն ոճը միենայնն է: Աւ ի՞նչ օճի և լեզուի զանազանութեան մասին է որ կը խօսի: Դ.Կոնդինը կենդանի և պատկերաւոր, Խորհնացինը խոհական եւ պիերարանի:

Միթէ կարելի՞ է ուրիշ եղբակացութեան յանգիլ քան այս կանխակալ մտքով թէ հեղինակը որոշած է Դ.Կոնդ և Մովսէս միենոյն անձը համարել, և ստիպուած

այսպէս պատէ պատ կամայուկան բացաւ տրութիւններ տալու ապերատու աշխատանքին կը լծուի:

Հ. Ակինեան, «Ժէկ է բառագանձը», ապացուցանելու համար իր զրքի 16 էջերու մէջ կը զետեղէ 103 բառեր բանվագթէ, և պիտի ամփոփեն այս բաժնի մէջ այն տեղիքները, ուր երկու հեղինակները կ'արտայարուին մինենոյն բառերով» (187):

Այս բառերուն մեծ ամասնութիւնը սահկայն Ս. Գրքէն են, և մատչելի ուրիշ հեղինակներուն ալ: Եթէ սա ապացոյց պիտի զործածուեր իր այնքան լուրջ համոզման թէ երկու հեղինակները մինենոյն անձն են, ի՞նչը կ'արգիլէ զինք Դեռնդը նոյնացնել ուրիշ ժամանակիներու հետ ալ, որոնց զրութեանց մէջ նշան բառեր շատ պիտի գտնէր:

Բայց զատութեան համար էական է երկու հեղինակներու ամբողջ էական՝ բառացանիլը նկատի ունենալ, իսկ ամէն բանէ վեր՝ իւրաքանչիւրին ոճը:

Բայց աւելի զարմանալին կայ Դեռնդի ոճի մասին Հ. Ակինեանի արտայայտութեանց: Պահ մը մասնանք իւրինացին:

Դիւտարար Հայրը կը յայտնէ թէ Դեռնդ իր Պատմութիւնը մէկ անգամէն ալ չգրից: Այլ երկու անգամով: Առաջին մասը որ զրքին Ա.-Լ. Գլուխիները կը կազմէ: Դեռնդ գրի առաւ հաւանօրէն 774 թուականին: Եթեոյ սպասեց տասնվեց տարի և 790 ին զրքը մասցածք:

Մենք յետագային կը քննենք Հ. Ակինեանի այս յայտարարութիւնը, այժմ զոհանանք միմիայն լիշտով իր հետեւեալ միտքը:

Աթէ լեզուն և թէ պատմելու ոճը զգալի կերպով կը փոխուեն յաջորդ մասին մէջ, ուր պատմիչը աւելի հասուն տարիքի մէջ կ'երեսայ և գեղաքերուն ի մերձաւոր ժամանակակից և հանդիսատես» (63):

Տրամարանօրէն կ'ակնկալես որ Հ. Ակինեան աւելցնէր նաև թէ, այսպիսով տասնվեց տարի վերջ գրուած երկրորդ մասի լեզուն ու ոճը աւելի նմանութիւն ունի Դեռնդ - Իւրինացի Պատմութեան ոճին: Այդ չըներ, նոյնիսկ, բազդատական յարմար կամ անյարմար մէջքերումներու սիրահար Հայրը, Դեռնդի զրքին առաջին և երկրորդ ժամանք մէջքերումներով ցոյց չտար զգալի փոփոխութիւնը լեզուի և ոճի:

ՀՐԱՆԴ Ք. ԱՐՄԵՆ

(Նարունակելի՝ 1)

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

#### ՀՐՈՄԿԱՅԻ ԴՂԵԱԿ

(Նարունակելի՝ Սիրն, Մայիս 1950, էջ 150)

Շնորհալիի մահէն յետոյ իրեն յաջորդեց իր աւագ եղբօրորդին, միշտ Պահլաւունի տոհմէն, Տ. Գրիգոր Կ. Տղայ՝ որ պատմի հասակէն Հառմկայի կաթողիկոսարանին մէջ մեծած և իր կաթողիկոս հօրեղբարյներուն առաջնորդութեամբ ստացած էր եկեղեցական բոլոր առողջապահութեամբ: Նախորդին օրով կը Պոլսոյ բիւզանցական արքունիքին և ասոր կողքին եղող պատրիարքարանի կողմէ սկսած ամիսութենական գիմումը իր օրով ալ կրկնուեցաւ Մանուկէ կայսեր կողմէ հասած նոր նամակով մը: Գրիգոր կաթողիկոս տեղեակ Ըլլալով իր նախորդին օրով կը Պոլսոյ և Հառմկայի միջն կատարուած բանակցութիւններուն, ի՞նքն ալ հետեւեցաւ անոր քաղաքավար՝ բայց զգուշաւոր ընթացքին:

Մեր ազգային եկեղեցւոյ պատմութեան մէջ ամիսութենական խնդիրը պէտք եղածէն շատ աւելի ընդարձակ տեղ է զըրաւած, տրուած Ըլլալով իր կարեւորութիւնը, խնդիր մը որ տակաւ բարդանալ սկսու յաջորդ գարերուն վատիկանի բրռնած ուղղութեամբ: Ըլլայ՝ Արեւելեան Հայտառանի, Ըլլայ կիլիկիոյ աշխարհագրական գիրքը, իբր կրկին ճանապարհներ Եւրոպայի և Ասիոյ միջն, անձանօթ չըլլալով հայկական արքունիքներուն և առանց կողքին ապրող ու զործակցող կաթողիկոսներուն, միշտ որդեզրել պարտաւորած են իրատիս ու զգուշաւոր ընթացք մը, առանց հեռանալու անվիտա միտութենէ մը ակնկալուած յօյսերէն: Բայց Բիւզանդիոնի և յետագային Հոռմի առաջարկ ու պայմանները յաձախ այնքան ծանր թուած են որ ատիպուած են ծանրերուն առջև հաստամիտ ու աներկիւզ մնալ, պահելու համար Հայ: Եկեղեցւոյ վարդապետական նկարագիրը և թեթև թուած պայմաններու հանգէպ զիջող գտնուիլ, եկե-